



ԱՆԿՈՒՄՆ ՏԵՐԵՒՈՑ

Մըռայլ տրխուր աննըւէր
 րտարն ի հիւս օրհասի
 իռէ զթեւոցն հովանի
 կանաչ աչօք անտառին :

Սրուչի՛ տերեւն ի բունոյն
 րտունք նորին գարնանի,
 երդ շուրթն ամկին ի ծարաւ
 եյեալ յանոյշ մօրն ի ստեանց :

Վնաց բնութեան զոհ անմուռնչ
 թայ քունէ ի յերկիր .
 դ ուր կառեաւ յընթացից՝
 ին իւր շիրմին կափարիչ :

Սեռն արտասուաց արժանի,
 ի փառք նորին անյարիր .
 Ա իբր հիբին լալ զազէտս՝
 թ վեհ մարդոյն խամրին կեանք :

Ս՛ի մի օգոյ շունչ ի սոյլ
 գորովոյ սաղարթուն
 բերց նորին ընտրանաւ
 կերս առնու դամբանի :

Ոչ փայլ դիմաց կամ երանգ
 Օ օրեն անոյշ բարեխօսք .
 Վ՛յա՛ ուր հանգէս պերճ գեղոյ,
 Վոյն մահու բաշխ է սիրուն :

Եւ ոչ ծածկոյթ իսկ թեթեւ
 Սընայ ծառոյն ի սարսուռ,
 Յոյր լոկ նըշխար սին կրմախք՝
 հողմունք ճօճին ի յորրան :

Մ՛յլ ո՛վ դու ծառ վարսաւոր,
 Սէն մի զարդուցդ այդ հրաժեշտ
 Սէն մի աւուրցդ ածեալ մահ՝
 Չափէ կենացդ ըզսահման :

— Իսկ պանդրխտեալ մեր տօից
 Ս՛հ, քայլք սրւան զաչացու :

Հ. Գ. Ճ.